

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ .

(Մ...ի...են.)

Մարդկանց մէջ թագաւորող ամենատեսակ անկարգութեանց աղբիւր՝ ժամանակի անիրաւ գործադրութիւնն է:

Ոմանք իւրեանց բոլոր կեանքը կանցընեն անյայտութեան ու ծուլութեան մէջ անօգուտ լինելով հայրենեաց, իրենց քաղաքակից եղբարց եւ անձանց, իսկ այլք մարդկային գործոց ու զբաղմանց մէջ: Մարդիկ ալ կան, որ կարծես թէ այս աշխարհ եկած են միայն անարժան հանգիստ մը վայելելու համար եւ զուարճութեանց բազմակերպութեամբ ազատուելու այն ձանձրութենէն, որ ամենուրեք հետամուտ է նոցա ետեւէն՝ այնչափ առաւել՝ որչափ իրմէն նոքա կխուսխուսեն. ուրիշներն ալ կապրին այս կենաց հոգացողութեանց մէջ անդու եւ անզազար յուզմունքներ որոնելու համար, որոնք զիրենք իրենցմէ կյափշտակեն: Ժամանակը կարծես թէ հասարակաց թշնամի է, որոյ դէմ ամենայն մարդիկ հաւանած են դաւադիր լինելու՝ եւ մարդկային կեանքը թրշուառ ջանք մի է ժամանակի ճնշողութենէն ազատուելու համար:

Սմենէն երջանիկ մարդիկ անոնք են՝ որք աւելի յաջողութեամբ չեն զգար անոր երկարութեան ծանրութիւնը. իսկ սնոտի զուարճութեանց կամ ճրջմարիտ զբաղմանց մէջ իրենց գտած գլխաւոր ակորժը յայնմ է, որ անոնք մեր օրերուն ու վայրկեաններուն երկարութիւնը կկարճեն եւ առանց մեր ի-

մանարուն՝ կազատեն զմեզ ժամանակի տեսողութենէ:

Ո՛ր են մեր առաջին տարիները, կամ մեր յիշողութեան մէջ ի՞նչ իրական բան թողած են անոնք: Ո՛չ ապաքէն իրբեւ երազ գիշերոյ բաներ են, որով կերպովք թէ այն ամաց մէջ ապրեցանք մեք:

Մեր ծնած օրէն մինչեւ ցարդ անցած միջոցը ուրիշ բան չէ՝ բայց եթէ արագասահ ստուեր մը, որոյ անցնիլը հազիւ հազ նշմարել կարողացած եմք: Եթէ մեք նոյն իսկ աշխարհի հետ ի միասին սկսած լինէինք ապրել, դարձեալ անցեալը աւելի երկար ու հաւաստի մեղ պիտի չթուէր. վասն զի մենէ յառաջագոյն հոլոված դարերը մեր աչքին սոսկ վաղանցիկ վայրկենի մը պէս պիտի պատկերանային:

Աշխարհիս վերայ երեւցած ու անցած բոլոր ազգերը, թագաւորութեանց եւ կայսերութեանց յեղափոխութիւնները, մեր պատմութեան թերթերը զարգարող մեծահոշակ անցքերը մի եւ նոյն տեսարանի այլ եւ այլ պատկերները պիտի կազմէին, զոր օր մը հուսկ ուրեմն վերջացած պիտի տեսնէինք:

Մտքերնիս բերենք միայն յաղթութիւնները, տեղերու առումը, փառաւոր անցքերը, հոյակապ բազմաշուք գործքերը եւ դէպքերը մեր վերջին թագաւորութեան, որոնց մեք անձամբ ժամանակակից եւ ի մէնջ շատերը ահանատես եւս եղած են, որոնք մեր տարեգրութեանց մէջ արձանագրուելով՝ պիտի անցնին մինչեւ մեր վերջին թոռունքը. ո՛չ ապաքէն անոնք արգէն իսկ

երազ են մեզ համար, անհետացած փայլ մը, որ օրըստ օրէ ջնջուելու վերայ է մեր մտքերէն:

Ժամանակը՝ այդ մեզ յանձնուած մեծագին գանձը՝ իբրեւ բեռն կ'ծանրանայ մեր վերայ եւ կտազակացընէ դմեզ: Իբրեւ ծայրալիր թշուառութենէ մը կը վախնամք՝ որ մեր ձեռքէն ընդ միշտ դայն չյափշտակեն. իսկ անոր ձանձրոյթն ու երկարութիւնը տանելու մտատանջութիւնը մեզ համար նոյնչափ եւ հաւասարագոր թշուառութիւն մի է:

Եւ թէպէտ ցանկայի է մեզ գանձի նման զայն ընդգրկել յաւիտեան, սակայն անկարող եմք զայն մեր ձեռաց մէջ պահելու. մեր բովանդակ կեանքը զայն կորուսանելու միայն յարատեւակ արգեստ մ' է, եւ չնայելով մեր սրբնութեանց, զոր կրնեմք զայն անցընելու համար, այնու ամենայնիւ միշտ բաւական ժամանակ կ'մնայ՝ զոր չգիտեմք ինչ բանի գործադրել:

Մենէ հեռաւոր տարիները երկար կը թուին, իսկ հասածներուս պէս կանյայտանան, մէկ ակնթարթի մէջ խոյս կուտան, մեր գլուխը շարժած չշարժած՝ կարծես կախարդական զօրութեամբ մը կ'հասնիմք այն օրհասական կէտին, որ պահ մի յառաջ այդքան հեռի կ'թուէր եւ իբրու թէ մեզ բնաւ պիտի չժամանէր:

Իհտենք աշխարհս այնպէս, ինչպէս որ տեսած եմք զայն մեր անցեալ ամաց մէջ եւ ինչպէս որ այժմ իսկ կ'տեսնեմք:

Ի՞նչ կ'ընմարեմք:

Մեր առաջուան տարիներու մէջ տեսած արքունեաց՝ նորը յաջորդեր է:

Թատրոնական բեմի վերայ նորանոր անձինք հանդէս ելած են եւ մեծամեծ դերերը նոր դերասանից ձեռքով կկատարուին: Նորանոր դէպքեր եւ հնարագիտութիւններ միմեանց կ'յաջորդեն, առաքինութեան եւ կրից ասպարիզի վերայ նորանոր ախոյեաններ հետզհետէ առարկայ կլինին գովեստից, հեգնութեանց եւ հասարակաց դատաքննութեան:

Աւանց մեր իմանալուն անդգալի կերպով նոր աշխարհ ձեւացած է առաջնոյն աւերակաց վերայ:

Մեր ժամանակին ամեն բանէ նուազ յօրգութիւն կ'ընծայենք մեք: Մեր պարտքերը պահած եմք բարեկամաց համար, բարեգործութիւնը մեր սաներուն, ստացուածքը մեր ձաւորաց եւ մեր զաւակաց, վարքն ու շնորհը մեր անձանց համար, գովեստը մեզ արժանաւոր երեւցող անձանց համար, իսկ մեր ժամանակը կ'բաշխեմք ամենուն, կամ լաւ եւս ասել մարդոց առջեւ զայն կը պարզեմք, եւ ով որ այդ բեռը մեր վերայէն իջեցընէ՝ մեզ ախորժալի բանըրած կ'համարուի:

Այո՛, բեռ մի է ժամանակը, զոր կը կրեմք աշխարհի մէջ որոնելով յաւետ մէկը՝ որ դմեզ ընդ այն միսիթարէ եւ նա է գլխուղին մեր նեղութիւնն ու ձանձրոյթը, մեր կենաց ծանրագոյն բեռը:

Ամենայն ինչ մեր հետ եւ մեզի նման կանցնի կտահի, անըմբռնելի արագութիւն մի ամեն բան կ'քարշէ կտանի յաւիտենականութեան անդունդը: Երէկ մեր նախնիքը անոր ձանապարհը մեր առջեւ հորդեցին, վաղիւ մեք կ'հար-

Թեմք դայն մեր յետագայից համար: Կեանքը կնորոգուի, կենդանիք եւ մեռեալք զիրար կփոխանակեն եւ շարունակ իրարու կյաջորդեն:

Այս աշխարհի վերայ կայուն եւ հաստատուն բան մի չկայ, ամենայն բան կը փոխուի, ամենայն ինչ կմաշի, ամենայն բան կշիջանի:

Հ Ա Յ Կ Ո Ր Գ Ի .

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն

Վ Ե Հ Ա Փ Ա Ռ Ի Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ

Յառաջակայ Սեպտեմբեր ամսոյ վերջերում՝ Վ.Ե.Տ. Հայրապետ Ազգիս ի Երևանի ամառանոցէն պիտի վերադառնայ այսր ի Ս. Էջմիածին:

Գ Ա Բ Ի Է Լ Ա Ր Ք Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս

Մայր Աթոռոյս Ս. Գէորգեան ձեմարանի վերատեսուչ եւ վրաստան-իմբէթի վիճակին Թեմակալ - Առաջնորդ Գերապատիւ Տ. Գաբրիէլ Արքազան Արքեպիսկոպոս՝ կարճ միջոցում վիճակին մի քանի կողմանց այցելելէ զինի՝ ի Տփլիսէ վերադառնալով՝ ի 22-ն ամսոյս ընդերէկս հասաւ ի Ս. Էջմիածին, եւ սկըսաւ ձեմարանի-Գաբանոցական մասին աշակերտաց լրացուցիչ քննութիւնքը կատարել, եւ բացի յայլոց՝ նաեւ յա-

ռաջակայ ուսումնական շրջանի համար կարեւոր պատրաստութիւնքը հոգալ, նոր աշակերտներ ընդունել եւ այլն, որոց մանրամասնութիւնքը՝ եթէ ծանր զբաղմունքը ներեն՝ գուցէ կյաջողմք յառաջակայ Սեպտեմբերեան ամատետրակի մէջ ամփոփել՝ ինչպէս կանխաւ եւս խոստացուած է ամսագրոյս միջոցաւ:

Գ Ր Ի Գ Ո Ր Ի Ս Ա Ր Ք Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ի Դ Ա Ք Ա .

Ասպահանայ եւ Հնդկաստանի վիճակին Հայոց Թեմակալ Առաջնորդ եւ Մայրազոյն Նուիրակ Գեր. Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Պիրմանստանէն վերադառնալով՝ ի Բաքա բնակեալ Հայոց այցելութեան գնացած էր, ուր սիրալիր ընդունելութիւն եւ համակրութիւն վայելելով մեր սիրելի եղբայրներէն, եւ ըստ հոգեւորին մխիթարելով զնոսա, միանգամայն մի քանի այլ կարեւոր խընամքները անօրինելով՝ ի 15/27 Մայիսի վերադարձած է ի Կալկաթա:

Վ.Ե.Տ. Հայրապետի Կոնդակը ի 25/7 Մայիսի Բաքայի Հայոց Եկեղեցում արժանաւոր հանդիսիւ կարգացուելով՝ (զոր եւ Գեր. Գրիգորիս Արքեպիսկոպոս բացատրելով՝ եւս կարեւոր խրատներով սիրաշահելով) ժողովուրդն կարի շատ գոհ եղած եւ մխիթարուած է:

Ի Բաքա բնակեալ Հայոց փոքրիկ՝ բայց բարեպաշտ եւ եկեղեցասէր Հօան Ս. Յարութիւն անուամբ մի եկեղեցի ունի՝